

**Մ Ի Ր Է Յ Օ**

**ՓՐՈՎԱՆՍԱԿԱՆ ԳԵՐԹՈՒԱԾ**

Մեղքի հացը ու Հովիւր թաարերգութիւնները, Ռումիէօի հիւ-  
թալից կառակերգութիւնը՝ Լապիսը և Ռամփելաւո սիրող-  
սուած փրովանսական շերք-երու հաւաքածուն, Տելլիքս Կրաթ  
Րոմանսերօ փրովանսալը և Լի Զարպունիէ՝ տասերկու եր-  
գով զիւցազներգութիւնը, Անսէլմ Մաթիէօի Փարանտուլօն,  
ուր՝ ըստ Մարիէթոնի՝ հին թրուպատուրներուն սիրատարփ,  
անհոգ ունուրք հոգին կը վերակենդանանայ, Ռումանիօֆոտա-  
նաւոր ու մանաւանդ արձակ սրամիտ ու գողտրիկ էջերը՝ Ուպ-  
րեթթօ վերնագրով երկու հատորի մէջ ամփոփուած, և այլն  
Այդ բոլորին մէջէն, Միսթրալի գործը կանգնի յաղթական,  
ինչպէս լեւ մը բլուրներու սիրուն հոյլի մը մէջէն. ան կը  
խտացնէ իր մէջ և լիակատարօրէն կարտայայտէ ամէն ինչ որ  
միւսները հատուածօրէն ուրուագծած էին: Ան զերագոյն ու  
ամբողջական թարգմանութիւնն է փրովանսական հոգիին  
Քալէնտալէն՝ զոր իշխեցինք վերև՝ եօթը տարի յետոյ, Միսթ-  
րալ հրատարակեց լիզիսըլօ տ'օր (Ոսկի կղզիները) քնարերգա-  
կան բանաստեղծութեանց հաւաքածուն. յայտարարը, ըսած  
է պ. Փօլ Մարիէթօն, բարձրագոյն արտայայտութիւնն է իտալա-  
լի մը և ցեղի մը: Դասական հնութենէն ի վեր՝ այս կարգի  
գործ մը երևցած չէր: Ասի աւելի լաւ կամփոփէ Միսթրալի  
բանաստեղծական մտածումն ու իր հանճարին ամբողջ ընդար-  
ձակութիւնը՝ քան Միրէյօն և Քալէնտալը: Այս հատորը Միսթ-  
րալի գործին այն էջն է ուր կը համադրուի՝ միակ փունջի-  
մը մէջ միացած՝ այդ բանաստեղծին հանճարը իր բոլոր այլա-  
զան, և գործիչին ամբողջ հայրենասիրական դաւանանքը իր  
բոլոր էական արտայայտութիւններով: Գիրքը բաժնուած է  
ութը մասի.—Նրգեր, ռոմանսներ, սիրականթաներ, Նրազներ,  
Ողբեր, Հնչեակներ, Հարսանեկան երգեր, Ողջոյններ, և ատոնց-  
մէ զատ կը պարունակէր քանի մը անշատ քերթուածներ՝ ու-  
րոնք պատմական դրուագներ են, վիպակներ կամ հեքիաթներ՝  
տաղաչափուած: Միսթրալի հանճարին բովանդակ ընդարձա-  
կութիւնը, այլազանութիւնը կը շողայ իր երգերուն, ռոմանս-  
ներուն ու սերվանթներուն մէջ, որոնց մէկ քանի կարևորա-  
գոյններուն թարգմանութիւնը տուի վերև, և որոնք Փրովանսի  
անցեալը կերգեն, ապագան կը պատրաստեն, փրովանսական  
երկրին, արևուն, ցեղին գովքը կը հիւսեն, ներշնչման զօրու-  
թիւնով մը և բարձրութիւնով մը, ոճի լուսաւոր, կատարեալ,  
ներդաշնակ գեղեցկութիւնով մը զոր միայն դասական մեծ քեր-  
թողներուն մէջ կարելի է գտնել: Ատոնց շարքին կը պատկանի  
նաև՝ անշատ քերթուածներուն կարևորագոյնը՝ Արքուի թմբկա-  
Փ. Միսթրալ

հարը՝ փոքրիկ դիւցազններգական քերթուածը, Նափուլէնեան շրջանի պատկեր մը սրտայոյզ, անթերի հրաշակերտ մը: Միւս անշատ քերթուածները, «Իշխանուհի» Գլխակնսոսն, փրովանսական հին պատմութեան ամենէն շնորհալի կանացի դէմքերէն մին կերպէ՝ թրուպատուրական նրբաքանդակ ու վալիւլազեղ ունով մը: «Հնձողին վերջը» երկրագործական կեանքի լայն պատկեր մը, Անծորելը, Մակտրային քերուքը, Կաթնքնկը, Ուլտը՝ հեքիաթներ են՝ ժողովրդական հին պատմութեան քերթուածներու բոլոր համ ու հոտովը տողորուած: «Երագ»-ներուն մէջ՝ քածիւն, անրջոտ ներշնչման մը տարտամ ու փափուկ ծաղիկները կը նրբափայլին, միշտ՝ կեանքի առողջ, հիւթալից հողի մը կապուած իրենց արմատովը: Ողբ»-երը եղբերգական լարը կը հընչեցնեն՝ լամարթիւնեան վեհաշուք տրտմութեան շեշտերով: Հընչեակներն ու Ողջոյններն՝ այլ և այլ պարագաներու մէջ մեծ անձնաւորութիւններու ուղղուած տաղեր են, գործիչ-քերթողին կեանքին քանի մը մեծ վայրկեանները ոսկի նիշերով սեւեռող: Հարսանեկան երգերուն մէջ կը ցոլայ, նորէն, ժողովրդական երգերու միամիտ ու հիւթեղ պայծառութիւնը, ընական, պարզ ու առողջ շնորհը: այդ միացումը՝ Միսթրալի մէջ՝ դասական վեհութեան, բարձրախոհ ու ազնուական ներշնչման և ժողովրդական քնքուշ, թարմ, միամիտ, կեանքոտ բանաստեղծութեան—ինչ որ ամենադժուար խառնուրդն է, բայց յաճախ տեսնուած ամենամեծ բանաստեղծներու, Հովերոսի, Տանթէի, Շէքսպիրի, Կէօթէի մէջ—Միսթրալի ամենէն ցայտուն արժանիքներէն մին կը կազմէ: Ահա թարգմանութիւնը Միսթրալի այն տաղիկներէն մէկուն (Կարօտ), որոնք կը թուին բնականօրէն բուսած ըլլալ ժողովրդական բանաստեղծութեան պարտէզին մէջ:

## Ա

Հեռուն գընաց, իմ սիրականս անուշիկ,  
Եւ ես կուլամ,  
Յուսահատ:

Անոր որ ինձ ըսէ թէ մըր է սիրականս անուշիկ  
Ինչքան կընամ՝ կուտամ ինձոյք  
Ու նըւէր:

Եթէ նոյն իսկ իմ սիրականս անուշիկ  
Միտերոնէն ու Միսթրոնէն ալ աւելի  
Հեռուն է,

Եթէ նոյն իսկ իմ սիրականս անուշիկ  
Միրամասէն, Սէն-Շամասէն ալ աւելի  
Հեռուն է,

Պատրաստ եմ շուտ ճամբայ ելլել, ո՛վ սիրականս անուշիկ,  
Իմին ձիուս վրայ հեծած,  
Քառարշաւ:

Բ

Ձեզի ըսեմ թէ ի՛նչպէս է իմ սիրականս անուշիկ,  
Որ դուք ճանչնաք երբոր տեսնէք  
Ձէնիկա:

Երբ տեղ մ'երթայ իմ սիրականս անուշիկ,  
Ճամբան ամբողջ էն կը խնկէ  
Յաստիկով:

Երբոր բանի մը վրայ խնդայ իմ սիրականս անուշիկ,  
Ձեփիւտը ջինջ երկինքին մէջ  
Կը սուլէ:

Երբ խօսք մ'ըսէ իմ սիրականս անուշիկ,  
Կաղամախներն ու թաւարծի շոճերը լուս  
Կը մընան:

Երբ երգ մ'երգէ իմ սիրականս անուշիկ,  
Կը բըռնըւի նոյն իսկ սոխակը՝ մետաքսէ  
Ցանցին մէջ:

Գ

Եթէ 'լլայի Ամենակալն, ո՛վ սիրականս անուշիկ,  
Հազար տարի քուկին քովիկըդ պիտի մնալ  
Ուզէի:

Եւ դեռ հազար տարի ալ, ո՛վ իմ սիրականս անուշիկ  
Ես ուզէի պիտի սեղմել քու ձեռքդ, իրար  
Մերելով:

Յորմէհետէ դուն հեռացար, ո՛վ սիրականս անուշիկ,  
Յաճախ կ'ըսեմ արևուն՝ «Շհուս  
Մար մըտիր»:

Ա՛լ ինձ համար վիշերն երկայն է, սիրականս անուշիկ,  
Ա՛լ արշալոյսն ինձի համար չունի ծագում  
Վեհաշուք:

Գու առրիքէդ ազլիկներուն, ճվ սիրականս անուշիկ  
Ա՛լ շուրջպարերը խօլազուարթ ինծի հրճուանք  
Ձեն ի տար:

7

Գնդցր էր սիրել, ճվ սիրականս անուշիկ,  
Վայրի—վարդի թուփերուն մօա ու շոճերուն  
Շուքին տակ:

Բիբերուդ բոյն, ճվ սիրականս անուշիկ,  
Կը բորբոքէ ուղեղը՝ նոյն իսկ թավելէն \*)  
Աւելի:

Մէկ քաղցր համբոյրդ, ճվ սիրականս անուշիկ,  
Աւելի մեծ արժէք ունի քան աղբիւրներն ոսկիի  
'ի արծաթի:

b

Դիտէ Վանթուրն, ճվ սիրականս անուշիկ,  
Դիտէ իր մեծ սարը ճերմակ,  
Ձիննապատ:

Ամրան սիւքին, ճվ սիրականս անուշիկ,  
Ճերմակ ցըցունքն՝ այդ պիտի 'լլայ  
Կապուտակ:

Այդպէս՝ խորունկ իմ մորմօքէս, ճվ սիրականս անուշիկ,  
Տըխուր է սիրտս  
Հոգեմաշ:

Եւ այդպէս ալ, վերադարձովդ, ճվ սիրականս անուշիկ,  
Պայծառանայ պիտի սրաիկս իր բոլոր՝  
Ցաւերէն:

1884-ին Միսթրալ հրատարակեց Մերթօ քերթուածք  
եօթը երգով, և 1890-ին Նա Ռէնօ ժանօ (Յովհաննա թագու-  
հին) ողբերգութիւնը: «Մերթօ» քրոնիկ մըն է պապերու ժա-  
մանակին, միջին դարու ցնորապատում աւանդավէպ մը՝ եօթը  
երգի բաժնուած, ու մերթ հովուերգական մերթ դրամաթիքա-  
կան: Բենեդիկտոս ԺԳ-ի ատենուան Ավինեոնին սքանչելի պատ-  
կերացումներ, վեհութեամբ լեցուն տեսարան մը որուն մէջ  
ծեր քահանայապետը իր օրհնութիւնը կուտայ քաղաքին ու

\*) «Թավելը» տեսակ մը ուժով գինի է:

ամբողջ աշխարհիս, նկարագրութիւնը Արլի հանդէսներուն որոնց կ'երթայ պապը ներկայ կը գտնուի Փրովանսի թագաւորին հետ, Ներթօի և Րոտրիկի սիրային տղօները՝ շատ հրապուրիչ կը դարձնեն ընթերցումն այդ քերթուածին զոր շնորհի, թարմութեան և փայլի տեսակէտով Արիտթոյի թեթեաշնորհ գործերուն հետ միայն կարելի է բաղդատել:

«Յովհաննա թագունին, Օպանէլի Մեղբի հացը-ին և Հովիւր-ին հետ, փրովանսական ամբողջ թատրոնը կը կազմէ, բայց այդ երեքն ալ հրաշակերտներ են» \*):

1886-ին լոյս տեսաւ Միսթրալի բանասիրական գլուխգործոցը, լու թրեզոր տուֆելիպրիժ (Ֆելիպրիժի գանձը), որուն մէջ Միրէօյի հեղինակը ցոյց տուաւ՝ հրաշալի լայնութեամբ մը, ճկունութեամբ մը և զօրութեամբ մը մտքի՝ թէ ինքը կարող էր ունենալ գիտական մեթոտաւոր, համբերատար ու կարծիք աշխատանքի մը համար հարկ եղած յատկութիւնները այն չափով որով ունէր բանաստեղծական ձիրքերը: Այդ երկու խոշոր հատորներէ բաղկացած յիշատակարանին մէջ, որուն աշխատած է ութը տարի, Միսթրալ հաւաքած, ճշգրտած ու բացատրած է փրովանսական լեզուին այլ և այլ ճիւղերուն բոլոր բառերը, ասութիւնները, ոճերը՝ իրենց ֆրանսերէն համարժէքներով, իրենց սովորական ու փոխաբերական առումներով, նշանակելով յաւելականները և նուազականները, և բազմաթիւ օրինակներ ու հեղինակներէ յիշատակումներ, իւրաքանչիւր բառի մասնաբարբառական և հնաձև այլազանութիւնները՝ այլ և այլ ոտմանական լեզուներու մէջ անոնց համանման բառերովը. արմատները, ստորին—լատիներէնի ձևերը և ստուգաբանութիւնները. բոլոր բառերուն հոմանիշները՝ իրենց զանազան իմաստներով. գլխաւոր մասնաբարբառներուն՝ օժանդակ բայերուն բաղդադական ցուցակը. շատ մը անկանոն բայերու օրինակները, յարացոյցները, անկանոն բայերու խոնարհումը և իւրաքանչիւր բառի քերականական պաշտօնները. երկրագործութեան, ծովային կեանքի և բոլոր արուեստներու ու արհեստներու թեքնիկական բառերը. բնական պատմութեան ժողովրդական ասութիւնները, իրենց գիտական համարժէքովը. Հարաւի բաղաճներու, գիւղերու, թաղերու, գետակներու և լեռներու աշխարհագրական անուանացուցակը, իրենց այլազան հին ու նոր ձևերով. իւրաքանչիւր տեղի բնակիչներուն մասնայատուկ անուանակոչութիւնները, ծաղրա-

\*) Փոլ Սուշոն:

նունները. պատմական հասարակ անունները և հարաւցի ընտանիքներու անունները. ժողովրդական առակներու, առածներու, հանելուկներու, յատկաբանութիւններու, ասացուածներու և բանաձևերու ամբողջական հաւաքածուն: Բացատրութիւններ՝ հարաւային գաւառներու սովորոյթներուն, կարգերուն, բարքերուն, հաստատութեանց, ականդութեանց և հաւատալիքներուն, Հարաւի պատկանող նշանաւոր մարդոց, գրքերու կամ դէպքերու մեծ մասին վրայ կենսագրական, մատենախօսական և պատմական ծանօթութիւններ:

1897-ին լոյս տեսաւ Միսթրալի բանաստեղծական վերջին մեծ գործը, Ռոնի քերթուածը: «Ռոնի քերթուածը, կը գրէ Պ. Սուշոն, դարձեալ երգ մըն է ի պատիւ հայրենի հողին: Գետը՝ կարելի է ըսել՝ կ'ողողէ քերթուածը և կ'իշխէ անոր մէջ: Իր մշտական ձայնովը կը տիրապետէ սիրահարներուն որոնք իր ջուրերուն վրայ յաւիտենական բառեր կը մըմնջեն: Հանդարտացման վայրկեաններուն մէջ, կը լսենք նաւալարները որ նորէն անոր վրայ, անոր ափունքներուն, ականգովէպերուն, բարկութիւններուն ու անոր մէջ բնակող էակներուն վրայ կը խօսին: Ռոնի քերթուածը կ'արտայայտէ կարօտը գետային նաւարկութեան անհետացած ժամանակներուն, երբ՝ ջուրին վրայ՝ ծանր նաւեր կը շարուէին, և ափունքին՝ կարգ կարգ թիւր՝ չուանով անոնց կապուած՝ զանոնք կը քաշէին մտրակներու շաչիւնին, աղաղակներու և բոժոժներու զնկզնկոցին մէջ: Ռոնի ոռոգած երկիրներուն կեանքն էին այդ նաւերու անցքերը, ցնծութիւնը Արլի և Ավինիոնի՝ որ մինչև Լիոն կը տարածուէր, շնորհալի պանդուկները ջուրին եզերքը, գիշերներու և ցերեկներու ոգևորութիւնը: «Նկարագրելու համար այդ ոգևորութիւնը, Ռոնի անխոնջ ուժը և այլազան երկիրները՝ որոնց մէջէն կ'անցնի ան, Միսթրալ գործածած է ազատ տաղաչափութիւն մը որ բոլոր շարժումներուն, բոլոր վէտիվտումներուն, բոլոր զգացումներուն համեմատ կը թեքուի»:

«Ռոնի» քերթուածը, կ'ըսէ Փոլ Մարիէթոն, ամենէն շրջին ու միանգամայն ամենէն միամտօրէն դիւցազնեզգականն է Միսթրալի գրքերուն... Երկրի մը աւանդութիւններովն է որ հիւսուած է Ռոնի քերթուածին՝ գետի մը ընթացքն երգող այդ բանաստեղծութեան՝ խայտաճամուկ, կենդանի, յաւիտենական մետաքսը»:

Այս մեծ երկերէն զատ, Միսթրալ ունի բազմաթիւ պատմուածքներ, հեքիաթներ, ճառեր, յառաջաբաններ, նամակ-

ներ, յիսուն տարիէ իվեր ամէն կողմ ցրուած, և որոնք, թէպէտ դեռ հատորի ձևով չամփոփուած, կը պարունակեն «հրաշալի էջեր, ըստ Փոլ Մարիէթոնի, երբեմն բանաստեղծին ամենէն գեղեցիկ երգերուն հաւասարող»:

1897-էն իվեր Միսթրալ ինքզինքը տուած է իր Յիշատակները գրելու, որոնց մէջ, ինչպէս կ'ըսէ Մարիէթոն, պիտի պատմէ իր հոշակաւոր գրագէտի և փրովանսցի շինականի բոլոր յիշատակները և ուր մեծ մարդերու և մեծ գիւղացիներու կենդանագրեր պիտի ցցուին:

## Դ

Անն Միսթրալի գործը: Մին այն հոյակապ, կատարեալ, գեղեցիկ գործերէն որ մարդկութեան գերագոյն պատիւը կը կազմեն: Գրականապէս, ինչ որ Միսթրալ արտադրած է, յաւիտենական յիշատակարաններուն կարգն անցած է արդէն. առանց ու է ստրկական նմանողութեան, խառնուածքի, դաստիարակութեան և ներշնչման բնական հետեանքով մը, Միսթրալի քերթուածները դասական հրաշակերտներու լուսաւոր շարքին վրայ աւելցուցին նոր շահ մը՝ որուն լոյսը կեդրայրանայ հին նուիրագործուած գործերու լոյսին՝ վերանորոգուած ինքնաբուխ ուժ մը պարունակելով իր մէջ: Այդ գործը պիտի մնայ անկորուստ: Մ'իրէյօն—ինչպէս և միւս քերթուածները—պիտի կարդացուին միշտ, և ամէն տեղ, ինչպէս միշտ և ամեն տեղ կը կարդացուին և պիտի կարդացուին Հոմերի, Սոփոկլիի, Եսքիլի, Վիրգիլի, Տանթէի, Փեթրարքայի և նմանօրինակ քերթողներու գործերը, ու բարձրագոյն գեղեցկութեան վայելքներու հետամուտ մտքերը, ինչպէս որ սպաներէն, փորթուկալերէն կամ հին Ֆրանսերէն կամ լատիներէն ու յունարէն կը սորվին՝ Միրվանթէսը, Գամօենսը, Շեանսոն դը Ռոլանդը, Վիրգիլը կամ Հոմերոսը իրենց բնագրին մէջ կարդալու համար, փրովանսերէն պիտի սորվին Միսթրալ կարդալու համար:

Հայրենասիրական գործունէութեան ոլորտին մէջ, Միսթրալի գործը թերևս ոմանց թուի նուազ ամուր, նուազ տեական: Թերևս կարծողներ ըլլան թէ Ֆրանսական քաղաքակրթութիւնը իր տիեզերական զօրութեան ու փայլին անդիմադրելի ձգողութեամբ՝ աւելի ապահովապէս քան երբեմնի պատերազմական քաղաքական միջոցները՝ իր մէջ պիտի հալեցնէ այս փրովանսական վերակենդանացման վաղանցուկ ճիգը, թէ Փրովանսէն ելլող տաղանդները պիտի նախընտրեն ինքնա-

բերաբար, (ինչպէս՝ ատենով՝ Ալֆոնս Տոսէ, Փօլ Արէն և այն-  
քան ուրիշներ, որ Ֆելիպր ըլլալով սկսած, յետոյ եկան Փարիզ  
ու Ֆրանսական գրականութեան մէջ իրենց անհատականու-  
թիւնը զարգացուցին) իրենց մտաւոր ուժերն արտայայտել  
համաշխարհային մեծ թատերաբեմի մը վրայ ինչպէս է Ֆրանս-  
սական քաղաքակրթութիւնը, փոխանակ փրովանսական փոք-  
րիկ տեղական շրջանակին մէջ սահմանափակուելու: Այս հն-  
թաղրութիւնները անհրաժեշտ են. յիսուն տարիէ ի վեր որ Ֆե-  
լիպրիժը կը գործէ, փրովանսական ժողովրդին ստուար մեծա-  
մասնութիւնը չէ դադրած Ֆրանսական կեանքով ու տարամե-  
ծաբար այդ կեանքով ապրելէ. մեծ քաղաքներուն մէջ, դեռ  
շատ քաղմաթիւ են այն փրովանսցիները որ փրովանսերէն  
չեն գիտեր. փոքր քաղաքներու և մանաւանդ գիւղերու մէջ է  
որ փրովանսերէնը ընթացիկ լեզուն կը կազմէ ժողովրդէն պահ-  
պանուած, իսկ մեծ քաղաքներու մէջ՝ Ֆելիպրիժին անդամները  
միայն գիտեն այդ լեզուն, և Ֆելիպրիժին անդամները մէկ ու-  
րոշ ու սահմանափակ մասն են հասարակութեան: Այդպէս ալ  
պիտի ըլլայ միշտ՝ հաւանականաբար, որովհետեւ այս փրովան-  
սական վերակենդանացումը շատ ուշ է մնացած, և Ֆրանսա-  
կան քաղաքակրթութիւնը՝ այսօր՝ շատ բարձր է, շատ ճոխ,  
շատ ձգողական, այնքան՝ որ փրովանսցիի մը համար դժուար է  
խուսափիլ անոր «հրապոյրէն»: Բայց Միսթրալի և իր ընկեր-  
ներուն գործը ապարդիւն չէ եղած. ան ունեցած է խորունկ  
ու կարևոր հետեանքներ: Լատին միութեան զգացումը, լատին  
ցեղերու սիրալիր մերձեցումը՝ բաւական երկայն տևող անիմաստ  
ու ազեղ գժտութիւններէ յետոյ՝ որ այսօր կատարուած իրո-  
ղութիւն մըն է, եթէ ունի զինքը պատճառաւորող քանի մը  
էական սատարներ, այդ սատարներուն է՛ն կարևորներէն մին  
Ֆելիպրական շարժումն է: Դալով գաւառական կամ դաշնակ-  
ցական գաղափարին, որ Ֆելիպրիժի ծոցէն է ծագած, ան տա-  
րածուած է այսօր, գրագէտներու, քաղաքական գործիչներու  
որոշ կուսակցութեան մը—թէպէտ դեռ սակաւաթիւ դաւանան-  
քը դարձած է, և փրովանսցիներէ յետոյ՝ Պրըթոններն ալ՝ ինչ-  
պէս և նախկին ինքնադրոշմ քաղաքակրթութիւն մ'ունեցող  
բոլոր միւս ցեղերը, սկսած են այդ նոյն ձգտումին յարիլ  
(Պրըթոն լեզուով գրականութիւն մը ստեղծելու ջանքեր կը  
կատարուին բաւական ատենէ ի վեր). ատիկա «հարց» մըն է  
այսօր, որ սահմանուած է ու է ձևով ու չափով օր մը լուծու-  
մանելու, որովհետեւ եթէ դաշնակցական սխտեմին կողմնակից-  
ները շատ քիչ են, բաւական բազմաթիւ են նոյն իսկ Ֆրանս-

սացւոց մէջ անոնք որ տղեաւոր ու խեղդիչ կը նկատեն ծայրայեղ կեդրոնացման սխտեմը որ կը տիրէ Ֆրանսայի մէջ: Ապակեդրոնացումը, որ ապագայ կարելիութիւններէն մին է ներկայ պահուն, եթէ իրականանայ, Միսթրալի և կամ Ֆելիպերիժին գործունէութեան մէկ արդիւնքը, պիտի ըլլայ: Ամէն պարագայի մէջ փրովանսերէնը՝ շնորհիւ Միսթրալի՝ այլ ևս ազատած է կորուստէ. որքան ալ փրովանսցւոց ստուար մաս մը շարունակէ միշտ յարիւ ֆրանսական քաղաքակրթութեան, անոնց մէջ պիտի գտնուին միշտ հայրենի հողին ու լեզուին փարած մնացող խանդոտ ու գորովոտ մտքեր, ցեղալին ինքնատիպ կնիքն աւելի հզօրապէս կրող, որոնք պիտի շարունակեն Միսթրալի գործը: Ճամբան բացուած է, լեզուն յղկուած, գրականութիւն մը հիմնուած՝ և արդէն տիեզերական հիացման արժանացած հրաշակերտներով նուիրագործուած. այդպիսի շարժում մը կանգ չի կրնար առնել: Եւ ասիկա—կատարուած այնպիսի պայմաններու մէջ ուր գրեթէ անկարելիութիւն կար յաջողման—մին է այն հրաշքներէն զոր գործած է մարդկային հանճարը:

## Ե

Ըսի այս ուսումնասիրութեան սկիզբը՝ թէ Միսթրալ կարող էր՝ իր լայն և ուժեղ հանճարովը եթէ ֆրանսական գրականութեան յարած ըլլար, առաջին տեղերէն մին բռնել, բայց թէ ան նախընտրեց իր մտաւոր ուժերը յատկացնել իր բնիկ փոքրիկ ցեղին և անոր լքուած լեզուին վերականգնմանը այդպէս ըրաւ զգալով որ ատոր մէջ կար ոչ միայն ազնիւ պարտականութեան մը կատարումին հաճոյքը, այլ և բացարձակապէս նոր, ինքնատիպ գեղեցկութեամբ գործ մը արտադրելու գեղեցկագիտական հզօր գոհունակութիւնը: Իր զոհողութիւնը և իր գեղեցկագիտական հոտառութիւնը վարձատրուեցան հոյակապօրէն: Տոտէներն ու Արէնները սիրուն բայց համեստ անկիւն մը կը սրտաւն ֆրանսական ծովածաւալ գրականութեան մէջ. Միսթրալ կը կանգնի ինչպէս մէկ-հատիկ դէմք մը ժամանակակից ամբողջ գրականութեան մէջ, ներկայացուցիչ-բանաստեղծը ամբողջ ցեղի մը, և հաւասար իբրև այդ՝ մեծազոյն ազգային բանաստեղծներուն: Ատոր համար իրեն երախտապարտ է ոչ միայն իր Փրովանսը, այլ և նոյն ինքն Ֆրանսա և ամբողջ աշխարհ. ամէն երկրի գեղասէրները համոզուած են որ առանց Միսթրալին, ինքնուրոյն և կարեւոր գեղեցկութիւն մը պիտի պակսէր գրականութեանց Պանթէոնին մէջ. Ժորժ

Բոսնիացիք, Պեւիքացիք բանաստեղծը, «Հիւսիսական» մը՝ ներշնչմամբ ու ձևով, տեսէք ինչպիսի խանդավառութեամբ կը փառաբանէր Միսթրալը՝ տարիներ առաջ գրուած յօդուածի մը մէջ:

«Հարաւցիք Միսթրալը շքեղօրէն անուանած են «Արևուն կայսրը»: Եւ արդարև ան կ'իշխէ այդ Փրովանսին վրայ, որ իր շնորհիւ ունեցաւ ինքնագիտակցութիւն: Իր գործը հայելի մըն է ուր Փրովանսն ինքզինքը կը ճանչնայ: Ատով է որ մեծ բանաստեղծ մըն է, ինչ որ ըսել չնւզեր՝ երբ խօսքը իր վրայ է՝ թէ ոտանաւոր գրող մեծ գրագէտ մըն է լոկ: Ինքը կերևայ այսօր իբրև դէմք մը գրեթէ մէկ հատիկ՝ Եւրոպայի մէջ, ոչ միայն իր գործովը, այլ իր կեանքովը, իր բռնած դիրքովը, իր մտածման բոլոր ժեսթերովը, ամբողջ ցեղի մը վրայ իր գործած ազդեցութեամբը, այն չեմ գիտեր ինչովը, այն մագնիսական հոսանքաւորովը, այն լուսնաբակովը որով իր գլուխն ու իր անունը կը ճաճանչապահուին: Այսինքն թէ Միսթրալ բանաստեղծ մը ըլլալէն աւելի է: Բանաստեղծութիւնն իսկ է՝ իր յաւիտենականութեան նկարագրով»:

## 2.

Միրէօյի հայերէն թարգմանութիւն մը տալով մեր հասարակութեան, նպատակս է՝ ինչպէս ըսի արդէն՝ ճանչցնել այդ առթիւ իմ ազգակիցներու Միսթրալի եզակիանօրէն գեղեցիկ ու թելադրիչ դէմքը ու միանգամայն կարելիութիւն տալ Հայոց ճաշակելու անզուգական հրապոյրը փրովանսական այդ արևոտ ու առոյգ քերթուածին:

Չեմ կրնալ ըսել թէ Միսթրալ իբր գործիչ կրնայ օրինակ մը դառնալ մեր նոր սերունդներուն. մեր ժողովուրդը այդ տեսակէտով պէտք չունի օրինակի, քանի որ միշտ պահպանած է իր լեզուն, իր ցեղային աւանդութիւնները և զանոնք յաւերժապէս պահպանելու և լայնօրէն զարգացնել կարենալու համար է որ կ'ոգորի ու կը տառապի նորէն այս պահուսբայց այդ Միսթրալի կեանքը՝ իր կորովի, հաւատքի, խանդավառութեան և ներդաշնակ, մեթոտաւոր, գիտակից գործունէութեան գեղեցիկ գծերով՝ խրախոյս մը կրնայ ըլլալ մեր ճիւղերուն մէջ, և հրահանգիչ ու թելադրական մէկէ աւելի կողմեր ունի: Իսկ իր գրական գործը անշուշտ կարող է իբր «օրինակ» ծառայել մեր նոր սերունդներուն. մենք ունեցած ենք Արովեանները, Բագրատունիները, Ալիշանները, Բաֆֆինները,

Մերենցերը, Պոռչեանցները, որ վերակենդանացուցած են մեր պատմական անցեալը, նկարագրած կամ երգած են հայ գիւղին հողին, պատկերացուցած են մեր ազգութեան ամենէն խորունկ ու սրբազան ձգտումները, բայց ոչ մին չէ տուած հրաշակերտ մը՝ որ կատարեալ ըլլայ ամէն տեսակէտով. Բագրատունիին «Հայկ»ը շատ նուրբ ու հզօր է ձևով, արուեստի բարձր գեղեցկութիւններ ունի, բայց շատ զբքական է, զուրկ ժողովրդական հոյզէն. Աբովեանի «Վէրք»-ը կ'ետուզեայ ժողովրդական ուժեղ և տաք կեանքով, և կարգ մը էջերու մէջ՝ քնարերգական զօրութեան ամենէն մեծ կատարներու կը հասնի ուր ունէ ազգի գրագէտ հասած ըլլայ, բայց շատ անհաւասար, շատ խառնակ է՝ իբր արուեստ, շատ խաթարուած արեւելեան երկարաբանութեամբ, աւելորդաբանութիւններով, ճոռոմութեամբ. Միսթրալի գործը հրաշալի միացում մըն է դասական կատարելութեան և ժողովրդական կենդանի ներշնչման: Միսթրալի քերթուածները—և ես կը բաղձայի որ Միրէյօէն յետոյ՝ իր բոլոր գործերն ալ թարգմանուէին հայերէն—կարող են իբր մտատիպար ծառայել մեր նոր սերունդներուն, որպէս զի՝ ոչ թէ «նմանողութեամբ», այլ օգտուելով ու ներշնչուելով այդ արուեստի կենդանի դասէն՝ կարենան արտադրել հայկական Միրէյօներ ու Քալինտալ-ներ, որոնք ըլլան այնքան ուժեղ զգացուած որքան Աբովեանի վէպը և այնքան մաքուր և անթերի որքան փրովանսցի վարպետին քերթուածը:

## է

Հեռու եմ մտածելէ թէ թարգմանութիւնս պահպանած է հրաշալի ներդաշնակութիւնը բնագրին որ գրուած է թեթև, ոսոսոստուն, համաչափ ու յանգաւոր ոտանաւորներով. Չանացած եմ կարելին ընել՝ որպէս զի գէթ քիչ բան կորսուի բնագրին հրապոյրէն. արձակ թարգմանութեան մը մէջ պիտի դանդաղէր քերթուածին թռիչքը, և, թերևս աղօտանար բուն նկարագիրը գործին—որ վէպ չէ՝ կը շեշտեմ անգամ մը ևս, այլ քերթուած մը հոմերական ոգւով. յանգաւոր ու համաչափ թարգմանութեան մը մէջ՝ անհնար պիտի ըլլար բնագիրը նոյնութեամբ և հարազատօրէն վերարտադրել. և այսպիսի գործերու մէջ՝ ուր վարպետ մը վերջնական ձեւը տուած է իր մտածումին, թարգմանութիւնը՝ ըստ իս՝ պէտք

է ըլլայ կարելի եղածին չափ բառական: Որոշեցի ուրեմն, թարգմանութեանս մէջ —զոր կատարած եմ նոյն իսկ Միսթրալի ֆրանսերէն «բառական» թարգմանութենէն օգտուելով— անյանգ ու ազատ ոտանաւորի լայն ու ճապուկ սխառեմի մը հետեւի՝ պահպանելու համար բնագիրը իր բացարձակ ճշտութեամբ ու միանգամայն հայերէն տողերուն տալու համար երաժշտականութիւն մը որ բնագրինը չէ, բայց որ կը յուսամ՝ կը բաւէ արձակունակութեան վտանգէն փրկելու այս հայացած Միրէյոն:

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

Փարիզ, յունիս 1905

## ՆԱԾԱԿ ԶՐԵՏԵՐԻ ՄԻՍԹՐԱԼԻ

Մայիսի 29 Ապրիլ 1905

Սիրելի պարոն,

Կը փութամ պատասխանել ձեր սիրալիք նամակին՝ ձեզի առիով յօժարակամ և երախտագիտութեամբ, Միլիէյօ քերթուածը հայերէն թարգմանելու արտօնութիւնը:

Բացարձակապէս համաձայն եմ իմ փրովանսական ոտանաւորս ազատ ոտանաւորով թարգմանելու ձեր եղանակին: Դուք արդէն լաւագոյն կերպով կրնաք գիտնալ ինչ որ կը պատշաճի ձեր հասարակութեան:

Դեռ միայն այքէ անցընել կրցայ Հայկական քերթուածները եւ ժողովրդական երգերը զոր ինծի նուիրած էք բայց զանոնք սքանչելի կը գտնեմ իրենց աստուածաշնչական պարզութեան մէջ և իրապէս ինքնատիպ, իբրև արտայայտութիւն շատ ազնիւ և շատ հինաւորց ցեղի մը:

Մասնաւորապէս ուշադրութիւնս գրաւեց ձեր Օրօրը՝ Մայր Հայաստանին, հոյակապ՝ ցաւով, գթութեամբ ու յոյսով: Աստուած ու ձեր մայրը լսեն ձեր ձայնը:

Հայաստանը շատ հեռու է մենէ. սակայն երբեք չեմ կարդացած կամ իմացած այդ անունը՝ առանց խորին համակրութիւն մը զգալու. սիրտս արիւնած է մանաւանդ լսելով մանրամասնութիւններն այն ահաւոր կեղեքման որ զայն կը մարտիրոսացնէ, և անոր փուլերուն հետեւած եմ Արեւելքի քրիստոնեայ դպրոցներու գործին պաշտօնաթերթին մէջ զոր քուզէս Հ. Նարմըթան կը հրատարակէ ի Փարիզ:

Բնականաբար ձեր տրամադրութեանն եմ այն բոլոր լուսաբանութեանց համար որոնց պիտի կրնաք պէտք ունենալ:

ձերդ սրտանց

Փրետերի Միսթրալ

Առ Պ. Ա. Զօպանեան

